



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

3980

13

281.6  
J-67

892

2010

2007

2816

2

547

281-6  
U-67

Մ Ի Լ Ո Ս Ք

Ա Զ Գ Ա Յ Ի Ւ Ե Ր Ե Ս Փ Ո Խ Ա Ն Ի

3196



1002  
30492

1892.



Ա Պ Պ Օ Ս Տ

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԿԱՆԻ

12012

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՍՐԲՈՂԱՆ ՆԱԽԾՎՈՀՀ ՀԱՅՐ

ԵՒ

ՏԵ՛ԱՐՔ ԵՐԵՍՓՈԽԱՆՔ

Մեր Ազգային հանրական Հայրապետութիւնն , ինչպէս որ ունի գարաւոր շատ յիշատակներ , նոյնպէս և ոնի բազմագալեան և ամսոր կապ չայտութեան սրտին հետ : Մեր այն երեսփոխանական Ազգային ժողովն , 1866 թուականէն ՚ի վեր խորին ուշագրութեան առարկայ ըրած է կաթողիկոսութեան կամ Հայրապետութեան խընդիրն : Յանձնաժողովներ կազմած է , Տեղեկագրեր պատրաստած է , բազմաթիւ նիստեր ու վիճաբանութիւններ ունեցած է սոյն կենսական խնդրոյ կարգագրութեան համար , որոց մասին հարկ չը կայ երկարօրէն խօսիլ . քանզի եթէ կան անտեղեակներ , կարող են կարդալ Յանձնաժողով Տեղեկագրերն և Ազգ . Ժողովոյ Ատենագրութիւններն որոնք արգէն տպուած , հրատարակուած են և կարեն լիովին գոհացնել ամեն հարցաւէր և իշտաւաէր մտքեր :

Ես պիտի սկսիմ խօսիլ այն տեղէն , Երեսփոխան Տեարք , ուր կտնգ առաւ կաթողիկոսական խնդիրն և կարծեմ թէ ամենէն համառօտ և բանաւոր եղանակն այս է :

1885 թուականին , նոյեմ. 4ին , արգէն կազմուած կաթողիկոսական Յանձնաժողովն երկու ՏԵ՛ԱՐՔՆԵՐԻ + կը մասուցուին Ազգային Ժողովին ՄԵ՛ԴԱՅԱՆՈՒՅՆԵԱՆ և ՓՈՒՐԱՅԱՆՈՒՅՆԵԱՆ յորջորջմամբ :

Փոքրամասնութեան ՏԵ՛ԱՐՔՆԵՐԻ բացէ ՚ի բաց կը մերժէ Տ . Մակար Արքապանի կաթողիկոսացու մի . իսկ Ե՛ՃԱՅԱՆՈՒՅՆԵԱՆ ու ՏԵ՛ԱՐՔՆԵՐԻ հետեւեալ կերպիւ կ'եղագակէ իւր գիտողութիւններն ու առաջարկն . «կարելի չ'է Տ . Մակար Արքեպիսկոպոսի ընտրութիւնն՝ արգի վիճակին մէջ՝ համազգական համարիլ ու նորին Արքազնութեան կոթողիկոսացու մի Եկեղեցւոյ օրինաց կատարելապէս համաձայն և Մայր Աթոռու դահակալին ընդ հարական համագամանացն համապատա խան նկատել . վասն զի կրօնականք՝ և աշխարհականք ՚ի միասին կը կազ

մեն Հայոց Աղքն ու Եկեղեցին . վասնզի առարելական յաջորդն Սրբոցն Թաղ էսսի և Բարդուղիմէսսի ընդհանրական գլուխն է Հայ Եկեղեցւոյն՝ որ ՚ի Թուրքիա , Թուսիա , Պարսկաստան , Հնդկաստան և ՚ի սփիւռս աշխարհի , մինչ Տակտը Արքեպիսկոպոսի ընտրութեան մէջ և ո՛չ մէկ Երկրի աշխարհականաց ձայնն ու մասնակցութիւնընկայ» : Սակայն կը յարէ տեղեկագիրն «պէտք է համարէր Մահարաշտրական կանոններուն բացառութեար , ապագային օրինակ չը համարուելու պայմանաւ» : Տեղեկագիրն կ'առաջարկէր նաև Մակար կաթողիկոսի ու շագրութեանն յանձնել 1883 ին Աղքային ժողովէն ծրագրեալ Տեղէնէն և «՚ի հակառակ դէպս վերապահել ժողովոյ ազատութիւնն , եթէ չը փրկուին Թուրքիայ Հայերն ապագային մէջ յուսախար գործելու դժբաղդ հարկէն» :

Առդ՝ Երեսփոխան Տեարք , կը զգուշանամ մանրամասնութեանց մտնել թէ ուր մնացած է և ի՞նչարդիւնք ունեցած է կաթողիկոսական Յանձնաժողովոյ Մեծամասնութեան առաջարկն , զը ընդունած է Աղքային ժողովն :

Չեմ կամիր հետախուզել թէ՝ 1883ի Տեղէնէն յանձնուած է էջմիածնի Սրբազն Գահակալի ու շագրութեանն , թէ մնացած է ըսկ առջարկութիւն յԱտեհնագրութեան Աղքային ժողովոյ : Միայն թէ կը նշարեմ , որ կէտ մի կայ առաջարկութեան մէջ , որ նոյնն մնացած է , ինչ որ էր 1885ին , այն է , որ Թուրքիւն Հայերն գրիստան չ'են ո՞ւ ժաշական ճարդելու դժբաղդ հարկէն :

Քանզի կը տեսնեմ ահա , որ կաթողիկոսական խնդիրն ներկայացաւ է այսօր Աղքային ժողովոյ , նանորոշ և բազմակին ծրագրական պարագաներով

Երեսփոխան Տեարք , Զեզ ամենեցաւն ծանօթ է էջմիածնի հայրապետական Աթոռոյ ներկայ ամենատախուր կացութիւնն , կատարուած բունաբարութիւն , և Զ Եպիսկոպոսաց որսորութիւն :

Խրաբանչիւր Երեսփոխան , Ճեռքն իւր խղճին վրայ գնելով , կարող է խոստավանիլ , որ այս ամենն հետեւանք է մեր անտարբերութեան : Եթէ կաթողիկոսական խնդիրն լուծուած լինէր , ինչպէս որ առաջարկուած էր ժողովոյ 1885 ին , անհնարին էր , որ այս աղէտներն տեղի ունենային :

Իուն աղքային նախնական օրինացքն սովորութեանց ոգին կը բախի Ռուսական օրինաց օտարոտի ողւոյն հէտ : Այս ընդհարումն միշտ պիտի տեղի ունենայ , քանի որ Աղքն իւր իրաւանց պաշտպան չը կենար , այլ հետզհետէ կը զիջանի , որոյ հետեւանքն ո՛չ այլ ինչ կա-

րէ լինել , եթէ ո՛չ աղքայինն ուրանալ , մոռանալ և օտարամուտն դրկել և հետեւակէս օտար եկեղեցւոյ և աղքութեան մէջ ձուլուիլ ինտիստինս անցելոյն և յանէծս տպագային :

Այս այսպէու է , Երեսփոխան Տեարք , և պէտք չ'որ զմել խարենք ,

Անշուշտ իւրաբանչիւր Երեսփոխան գտրման մի խորհած է սոյն տխուր կացութեան : Անշուշտ Աղքային Հայրապետութեան վիճակն կը կարօտի զգօնսամիտ և փորձառու Երեսփոխանց խորհուրդներուն բայց մենք ևս պարտք կը համարենք մեր զգացածն և խորհածն յանձնել Աղքային ժողովոյ խորին ուշագրաւթեանն , ամփոփելով հետեւեալ Երկու կէտերու մէջ :

Առաջն . — թէկ Աղքային պատկառելի ժողովոյն այսօր ներկացուածն կեդրոնական վարչութեան կողմէն կաթողիկոսական ընտրութեան մասնակցելու եղանակի որոշման խնդիրն է միայն , բայց աւելի բանաւոր է և մեր Եկեղեցքոյ իրաւանց և շահուց համաձայն նախ ապահովել կաթողիկոսութեան վիճակն և ապա ընտրութեան ձեռնակել : Այս ապահովութիւնն ստանալու համար պէտք է քայել պատրաստուած տեղեկագրերէն այն անբոնաբարելի իրաւունքներն , որք յատուկ են մեր Հայրապետութեան , մեր Եկեղեցւոյն , մեր ժողովրդի մասնակցութեան ՚ի հոգեւոր գործս , միով բանիւ մեր կրօնական աղատութեան և անկախութեան :

Եկեղեցական իրաւաբանութեան վերայ հիմնուած և գարերով նու երագործուած սոյն իրաւունց ամփոփումն պէտք է , կրօնասիրական արթուն հոգւովկ քաղաքագիրաւութեան ու խոհեմութեան պատաճ եղանակաւ հասուցանել ՚ի գիտութիւն Ռուսիոյ ինքնակալին և ապահովութիւն խնդրել :

Երեւուր . — Եթէ պատկառելի Երեսփոխանութիւնն սոյն ընական ճանապարհն թողով՝ կուզէ ուղղակի կաթողիկոսական ընտրութեան մասնակցելու եղանակն որոշել , այն ժամանակ ևս պէտք է Ճեռք առնուլ , ինչ որ բանաւոր է և գիւրաւ գործադրելի : Քանի որ կան փափառներ , որ Տաճկաստանի առաջնորդական վիճակներէն պատգամաւորներ Երթան ՚ի Սուրբ էջմիածին ընտրութիւն կատարելու , քանի որ գժուարին պիտի լինի , չասենք անհնարին , ըստ թուոյ վիճակաց 90 պատգամաւորներ զրկել , թողունք Սոսյ , Աղթամարայ և Ա. Երուսաղեմի պատգամաւորներն , և քանի որ զիտենք թէ , այս պատգամաւորներէն շատերն եթէ չը կարենան Երթալ և միայն քուէ զրկեն , իրենց քուէն լոկ նշանակութիւն պիտի ունենայ նախնական կ ընտ-

բելեաց և ոչ թէ երկրորդական շ ընտրելեաց հւամար, և մանսաւանդքանի որ գիտե՞ք թէ ույն երկրորդական շ ընտրելիներն միայն կաթողիկոսուներ պիտի լինին և բուն կաթողիկոսական ընտրութիւնն Ուուսից կառավագ դութեան պիտի մնայ Հակառակ մեր Եկեղեցւոյ և Ազգի առաքելու ան իրաւանց, քանի որ այս ոյսուհետ է միթէ չը կատելի պատշաճ և աւելի բանաւոր եղանակ, որով կարելի է առաջն առնուլ վերսպրեալ ամեն անտեղութեանց և բանապահմանց :

կոյ սոյն բանաւոր եզանակին, ջեւալք Երեսփոխանք, որոյ գործադրութիւնն կախումն ունի մեր անկեղծ կրօնասփրութենէն և հաստատամիտ ընթառքէն : Ահա՝ մեր խորհած եղանակին . — Փոխանակ Տաճկաստանի պատգամաւորներն Աջմիածին երթալու, Առաջի պատգամաւորներն հաստիրել ի Պօլիս այսինքն փոխանակ հարիս ըի չափ պատգամաւորներ զրկելու, որոյ գետարութիւնն ակներեւ է իտուսիոյ, Ատրպատականի, Հնդկաստանի մոտ 8 առաջնորդուկան վիճակաց 16 պատգամաւորներն հրատիրել ի Պօլիս, չը հաշւելով Աջմիածնի Սինօդականաց և ոմանց միաբանից մասնակցութիւնն, որ արդէն ընդգէմ է Հայուսուանեաց Եկեղեցւոյ նոտինական իրաւանց և սովորութեան: Որչա՛մ անհան տարրերութիւն 100 և 16 պատգամաւորաց մէջ :

Այս ընտրութիւնների կատարութելէ զինի՝ ընարուած գահի ակալի օծումն կո կատարուի ՚ի Ա.Լ.ջմիածին, որ կարող են ներկա գահնու իլ եկեղեցական և աշխարհական հանդիսականք զանազան երկիրներէ :

Այս կերպին շնորհածիւնն կտառաբուած կը լինի բուն նախնական եղանակաւ և ինքնին վերցուած կը լինի երկու կաթողիկոսցուներու բնորդութեան վետապեմու օտարուութիւնն :

Եղմիածնի Հայրապետութեան հետ խակապէս և ամուր կապուած  
մնալու համար ներկայ ժամանակիս ամենէն պատշաճաւոր, ամենէն  
բանաւոր եզանուա՞ն այս է . — Բայրութէւն՝ ՚ Պօլէն, օծուածն ՚ սուրբ իշե-  
ածին :

Որպէս օտարութիւն ձեզ Տեղակը Երեսփոխանք, Երկու առաջբերութիւններս և վակագարազի իմ խօսքերս, պարտիմ առել թէ մեղնախնիք ևս Եկեղեցւոյ տղ ատութիւնն և Հայրապետական անկախութեան իրաւունքներն անվլթար պահպաններու համար՝ տեղակնենքն առելի՛ սիրած են Հոգեկանն, մարմնեն տելի՛ հոգին: Մեր Հայրապետական թիւն շատ սնգամ առելի՛ լաւ համարած է Աջմիածնեն գաղթել:

քանթէ իւր առաքելական հոգին և աղատութիւնն սարկութեան մաս-  
նել : Այս հոգին պահպանած է զհայրապետութիւնն իւր գաղթակա-  
նութեան կամ վտարանդութեան մէջ , և վերստին յաջողած է դառ-  
նալ յէջմիածին : Այժմ գաղթելու կարևորութիւն չըկայ , բայց պէ-  
տք է այնպէս տնօրինել հայրապետական աղատութիւնն , որ սարը-  
կութեան չը մատնուի , որուն հետ և կը վերջանայ իջմիածնի մեծ  
նշանակութիւնն Հայութեան համար . քանզի հոգին է որ կը բարձ-  
րացնէ իջմիածնի նշանակութիւնն , առանց այդ հոգւոյն ամենայն  
ինչ ոչինչ է :

Անդէպ չեմ համարիր ժամանագրական մի հաշիւ յառաջ բերիլ  
որպէս զի համոզուի իւրաքանչիւր ոք թէ կաթողիկոսական ընտրու-  
թիւնն ՚ի Պօլիս կատարուիլն ընտւ նաեւմութիւնն չէ փառաց էջմիած-  
նի, քանզի ոչ միայն ընտրութիւնն, ալլնայն իսկ հայրապետութիւնն  
տարակայ գտնուած է էջմիածնէն, ինչպէս,

. 452 - ተ ጥዢያ

„ 925 — յ Աղթամար

992 — J. WLF

1065 — 'ѣ Ծամիգաւ

ԱՅՀ - ՚ի կարմիր շանս, որ ՚ի սեւաւ լերինն .

1125 - ՚ի՞՛՛Վովք գղեակ

$$1147 = h \sum_{n=1}^{\infty} d_4(n)$$

194 = ՚ի լիիս և ապա 1441 ին վերստին յԵղմիածին :

Այս ժամանակագրութենէն կը տեսնուի, որ լուսաւորչէն սկզբ  
մինչև ներկայ թուականն հազիւ թէ 599, իսկ մնացեալ շուրջ  
100 տարիներ, մնացած է ՚ի զանազան տեղիս, իւր անկախութիւնն  
իւր զաւակաց կրօնական ազատութիւնն պահպանելու համար :  
Տու և մենք մեր ժամանակի ներշնչած իմաստութեամբ չը վար-  
ենք կաթողիկոսական ընտրութիւնն ՚ի Պօլիս, իսկ օծումն, յ Եջմիա-  
ն կատարելով :

Մեր առաքելական Եկեղեցւոյ և Հայրապետական իրաւանց պաշտպանութեան ամենէն լաւ պարիսապներն ու ամրոցներն են մեր սրտեմն և երբ վառ են սիրով և անկեղծութեամբ :

Սոյն խօսքն, պիտի արտասանու՞՞ր Ազգ. Ժողովոյ այն նստին մէջ 30492  
ուր Ազգ. Վարչութիւնն խոստացած էր բերել կաթողիկոսական  
ընտրութեան խնդիրն. գծրաղդաբար նիստն չը գոյացաւ, ուստի  
հարկ տեսնուեցաւ հրատարակել 'ի գիտութիւն :

30492  
100

30492  
100



3980



